



Երևան, 20 Դեկտեմբեր, 2021

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՊՈՔԵ

(Միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, դուր ինձ իմասպութիւն վեարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 51

ՆԵՐՈՒԻՄԻ ԽՆԴՐԱՆՔ

Ողորմէ ինձի, ով Աստուած, դուն՝ որ այնքան ողորմած ես.

Ֆու անսահման գրութեամբդ իմ յանցանես ներէ ինձի:

Ամբողջութեամբ մաքրէ զիս ին անօրէնութենէս, եւ իմ մեղքէս զիս սրբէ:

Գիտեմ, յանցանք գործեցի, մեղքս բնաւ միտքէս չ'ելլեր:

Քեզի, միայն քեզի դէմ մեղանչեցի, Տէր,

գործեցի այն՝ ինչ որ դուն չարիք կը նկատես:

Ուստի արդար ես, ինչ վճիռ ալ արակես.

իրաւացի ես, ինչ պատիժ ալ սահմանես:

Ուստի ներումիդ ցօղով սրբէ զիս, եւ պիտի մաքրուիմ,

լուա զիս, եւ ձիւնեն աւելի մաքուր պիտի ըլլամ:

Ցնծութիւնն ու ուրախութիւնը վերադարձուր ինձի,

եւ տառապած ոսկորներս պիտի ցնծան:

Նկատի մի՛ առներ մեղքերս, ներէ բոլոր յանցանքներս:

Մաքուր սիրտ մը հաստատէ մէցս, ով Աստուած,

նոր եւ ուղիղ հոգի դիր իմ ներսիդիս:

Ներկայութենէդ մի՛ զրկեր զիս, Տէր, եւ ֆու Սուլք Հոգիդ թող չլիք զիս:

Փրկութեանդ ցնծութիւնը տուր ինձի,

եւ ֆու կամքիդ հնազանդ հոգի դիր իմ մէցս:

Որպէսզի անօրէններուն սորվեցնեմ ֆու կամքդ, եւ մեղաւորները քեզի դառնան:

ՀԱՐԱԿԱՆ-ԱՊՈՔԵ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն, սուլու աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիսանդաց բժշկութիւն, ննջեցելոց ալքայութիւն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,

ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի պուէ եւ ի զիշերի,

ի նսպիլ ի բան, ի զնալ ի ճանապարհ,

ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.

եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ

ՀՎ

ԱՌԱԿԱՑ 21 ԳԼՈՒԽ

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԹԱՍՏՈՒԹԻՒՆ 21:21-31

Չարունակելով 21րդ գլուխը, 21րդ համարէն սկսեալ մինչեւ 31 համարը, որ նաեւ գլուխը պիտի աւարտի, պարճառի եւ արդիւնքի մասին է որ կը ներկայացնէ, յիշեցնելով եւ սորվեցնելով, շար յստակ ու պարզ բառերով։ Կը ներկայացնէ մեզի այն ճշմարդութիւնը, թէ «**Արդարութեան ու ողորմութեան հերեւողը, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնէ»։ Նախ եթէ բառերուն վրայ պահ մը կանգ առնենք եւ մրտածենք, արդեօք այս բառերը, ի՞նչ բան կուզեն ըսել, կամ որո՞ւ կակնարկեն։ Արդարութիւն եւ ողորմութիւն բառեր, որոնց բացարձակ իմաստն ու արժեքը կը փրուի միայն Ասպուծոյ, որովհետեւ անկեալ ու մեղաւոր մարդը դժուար թէ արդար ըլլայ ու ողորմած։ Հերեւաբար, Ասպուծ Ինք է բացարձակ արդարն ու ողորմածը։ Ուստի կը յիշեցնէ եւ կը սորվեցնէ, որ եթէ հերեւինք Արդարին ու Ողորմածին, արդիւնքը կը լլայ, կեանք, արդարութիւն եւ փառք գտնելլ։ Ի՞նչ կը նշանակէ, սակայն, հերեւիլ։ Այս պարագային զղումով եւ ապաշխարութեամբ Ասպուծոյ վերադառնալու, որպէսզի Ինք՝ Ասպուծ Իր ողորմութեամբ մեղաւորին մեղքերը քաւելով կեանք շնորհէ, արդարացնէ եւ վերաբին գրայ այն փառը, որմէ մերկացաւ մարդը մեղքի պարճառով։ Ահա այդ արդարութեան ու ողորմութեան մարմնացումը եղաւ մեր Տէրն ու Փրկիչ Յիսուս Քրիստոսը, որուն աշխարհ գալով ու Իր խաչելութեամբ արդարացուց մեղաւոր մարդը Իր ողորմութեամբը եւ Իր փառքով զարդարեց։**

22րդ համարը հերաքրքրական է երբ կը ներկայացնէ թէ ինչպէս իմաստուն մարդը ապահնելով իմաստութեան, այսինքն՝ Քրիստոսին, որովհետեւ Ինք է ճշմարիփ իմաստունը, կ'ելլէ զօրաւորներուն քաղաքը եւ կը փլցնէ անոնց իսկ ապահնած ամրոցը։ Այսպէս ինչպէս Պօղոս Առաքեալ պիտի ներկայացնէ ըսելով։ թէ այս աշխարհի զօրաւորները, որոնք կ'ապահնին իրենց շինած ամրոցներուն, զօրութեան, հարսկութեան, իսկ իմաստուն մարդը կ'ապահնի իմաստութեան, որ շար աւելի զօրաւոր է քան այս աշխարհի հզօրները։ Ասպուծ այնպիսի բան մը որդեգրեց եւ անով ցոյց գուաւ Իր զօրութիւնը, այն ինչ այս աշխարհը յիմարութիւն եւ փկարութիւն կը սեպէ, իսկ Ասպուծոյ որդեգրածը Իր իմաստութիւնն ու զօրութիւնն է, որ Պօղոս Առաքեալ կը քարոզէր Խաչեալ Քրիստոսը։ Միև կողմէ, նաեւ այս համարը կը ներկայացնէ ըսելով։ որ կեանքի մէջ ամէն ինչ չէ որ ոյժով կը յաղթուի, յաճախ այդ ոյժի փոխարէն իմաստութիւն է պէտք, որ շար աւելի ոյժեղ է եւ ազդեցիկ յաղթահարելու դժուարութիւններ։

23րդ համարը այն նոյն միփքն է, որ քանի մը առիթներով անդրադանք նախորդող համարներուն մէջ։ Այս համարը նախ կը յիշեցնէ մեզի Յիսուսի Քրիստոսի այն խօսքը որ կ'ըսէ. «Քերանը սրբին աւելցուքն է որ դուրս կու գրայ», կամ՝ Յակոբոս Առաքեալի խօսքը լեզուի մասին սանձ դնելու, թէ չէ որպէս փորքիկ կրակ որ կրնայ ամրող անփառ մը փոնկեցնել։ Հու եւս նոյն միփքն է որ կ'արդարացայիք ըսելով։ «Քերանն ու լեզուն պահողը, իր հոգին նեղութիւններէ կը պահէ»։ Եթէ զուսպ պահեցինք մեր քերանն ու լեզուն, ապա մեր մոքին ու սրբին մէջ եղած խորհուրդները դուրս չեն գար, մանաւանդ երբ այդ խորհուրդները մեզ կրնան կործանել, այս պարագային մեր հոգիները նեղութեան մաքնեն, նեղութիւնը ոչ միայն ստվորական նեղութիւնն է, այլ եթէ քիչ մը անդին երթանք, ապա յաւիպենական գրանցանքի նեղութիւնը։ Գեղեցիկ է Ներսէս Շնորհալի Հայրապետին Հաւաքով Խոսպովանիմ աղօթքէն բաժին մը, որ կ'ըսէ. «Պահապան դիր իմ աջերուս, ականջներուս, շրթներուս», որպէսզի ըսպ այնմ գրանք լսեն ու խօսին։

24րդ համարը ցոյց կու գրայ հապարփ անձին վիճակը, զայն անուանելով ծաղրող, այս պարագային արհամարիոց։ Հպարփ անձը իր անձէն բացի ուրիշ բան չի գրեսներ ու չուզեր գրեսնել։ Այնքան հպարփ է, որ մինչեւ իսկ ծաղրանքի առարկայ կը դարձնէ զԱսպուծ, արհամարիելով։ Ինչպէս օրինակ Փարաւոնի պարագան, երբ Մովսէս կը հանդիպի իրեն, որպէսզի Խարայէլի ժողովուրդը դուրս գայ Եգիպտոսէն, Փարաւոն այնքան հպարփ էր, որ նախ կը բարկանայ, եւ երկրորդ դառնալով Մովսէսին պիտի ըսէ. «Ասպուծ ով է որ ես Անոր հնազանդիմ»։ Յանդուզն կեցուածք, որուն աւարփը, եթէ շապաշխարէ ու դարձի զգայ, անոր կործանումը անխուսափելի է։

25րդ համարը ծուլութեան մասին յիշեցում է, որովհետեւ ասկէ առաջ մենք գրեսանք բանի մը առիթներով ծուլութեան մասին ակնարկութիւններ։ Այս պարագային կ'ըսէ. «Ծոյլին ցանկութիւնը զանիկա կը մեղքն։ Որովհետեւ անոր ծեռքերը աշխարփի չեն ուզեր»։ Ընդհանրապէս ծոյլին ցանկութիւնը, ուզածը ինչ կրնայ ըլլայ, խորքին մէջ չաշխարփի։ Ահա այդ գրամադրութիւնը զինք կը մեղքն, ոչ անպայման ֆիզիքապէս, այլ բարոյապէս։ Անելի պարզ բացարդութեամբ կը նշանակէ, պարզապէս

ցանկութիւն ունենալը բաւարար չէ ու չի կրնար ըլլալ, այլ այդ ցանկութեան կողքին աշխափանք է պէս:

26րդ համարը մէկ այլ ուրիշ յիշեցում մըն է, եւ շարունակութիւնը կարծէք 25րդ համարին, որ ցոյց կու փայ թէ անօրէնը ամենօրեայ ցանկութիւնը ունի ընչաքաղցութեան, աւելին ունենալու, աւելին ուզելու, բայց առանց աշխափելու: Իսկ արդարի պարագային պարագափ է փալու, առանց ինայելու, մանաւանդ երբ արդարը շափ լաւ գիտէ, որ այդ բոլորը ասպուածային շնորհներ են, բարիքներ են փրուած փալու նպագրակով:

27րդ համարը կը յիշեցնէ, որ Ասպուծոյ ընծայուելիք գոհերը չափի ու կշիռի մասին չէ, այնքան որքան ինչ ծեսով ընծայուած ըլլալը: Ահա այս համարը կը յիշեցնէ, որ ամբարիշփին գոհը նախ ինքնին պիղծ է, այսինքն՝ ընդունելի չէ, որքան առաւել եւս, երբ այդ ընծան մաքուցուած է չար դիպաւորութեամբ: Այն նոյն օրինակով, Կայէնի եւ Աքէլի, Ասպուծոյ ուզած ընծան նախ Ասպուծոյ խօսքին մտիկ ընելն է, երկրորդ՝ բարի դիպաւորութեամբ ընծայուած գոհը ընդունելի է:

28րդ համարը յսպակօրէն ցոյց կու փայ, թէ Ասպուած չի սիրեր սուփ վկան, որ պիտի կորսուի: Իսկ լսողի պարագային, զգուշութեամբ կը խօսի, որպեսզի յանկարծ սուփ վկայութիւն գրուած ըլլայ:

30րդ համարը կու զայ յսպակօրէն ըսելու այն ճշմարգութիւնը, թէ չկայ ոչ մէկ գրեակի իմասպութիւն, հանճար կամ խորհուրդ, որ Ասպուծոյ դէմ ըլլայ: Անոր խորհուրդները խափանող, արգիլող: Կամ Անոր խորչիուրդ գրուող:

Որովհեքեւ աւարդին փրկութիւնը Տիրոջմէն է, որքան ալ; Ճին պապերագմի համար կը պապրասպուի, 31րդ համար: Այն, աւարդին Տիրոջ յաղթանակն է, որքան ալ մարդկային մեր կարողութիւնները, ծրագիրները, խորհուրդները փորձենք ի գործ դնել, աւարդին Ասպուծոյ կամքն է որ կը կապարուի ու պիտի կապարուի: